

ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ՀԱՅՐԱՄԵՏԸ

Արեւելահայոց Զարթօնքի պատմութիւնը ցարդ չէ կատարած արդարացի արժանարութը, զբական-գաղափարական գետիններու վրայ մեծ այն նպաստին, որ ունեցած է Ս. Էջմիածինը, Զարթօնքի այդ օրերուն։ Մասնաւորապէս Գեղրդեան ձեմարանով և ընդհանրապէս Ս. Էջմիածնի շունչով պայմանաւոր սերունդ մը կայ, որ եթէ մէկ կողմէն տոււաւ մեր ժաղավուրդին բանարփական աշխարհ մը, ցարդ անհաւասարի արժէքով, միւս կողմէն կերտեց ժողովուրդ մը, Հայրենիք մը՝ որ այսօր միակ ու անխարդախ կռւանն է Հայ ժողովուրդի ազգային, քաղաքական, մշակութային ձգութեան ապագայ փայլուն կարելիութեանց։ Ու այս բոլորը կենաւառողջ Հայրենասիրութեան հրաշալի մէկ առաքինութիւն մը, որ կրակէ գիծի մը նման կ'անցնի սերունդէ սերունդ ու գործիչէ գործիչ, ամուռ զօդելով զանոնք ի սպասագաշէն զործին։

Ասոնց կարգին Գեղրդ Զ. կաթողիկոս բացարիկ չփեղութեամբ լուսաւոր մըն է իր գործունէութեան առաջին մէկ օրէն իսկ իրրե պաշտօնեայ Հայաստանեայց դպրոցին ու Եկեղեցին, իրրե թեմակալ, իրրե կազմակերպիչ մեծ եղեանի գաղթականաց օգնութեան ձեռնարկներուն, կուգայ առպարէզ այնքան ակնբախ արժանիքներով, արդիւնաւէտ և համակրելի, որ իր բացակայութիւնը միշտ ալ պատճառած ըլլայ համաժողովրային վիշտ ու արցունք։

Երիմեանի եւ Ներսէս Աշտարակեցիի կողքին, ու հայ հոգեւորականութիւնը եւ ժողովուրդը ծունկի եկած այժմ Զեր դազաղին առջեւ, կ'ողբայ իր հոգեւոր Հօրը եւ Հայրենիքի պաշտպանին անդարձ բաժանումը։

Աղօթէ Հայ ժողովուրդ, աղօթէ բրիստոնեայ աշխարհ, որ Տէրը լուսաւորէ հոգին մեծ հոգեւորականին Ս. Հայրապետին, եւ թող Աստուած շուտով վերցնէ սուզքը Ս. Կուսաւորչի Աթոռին վրայէն, եւ անոր վրայ բազմեցէ իր արժանաւոր յաջորդը։

Ս. Էջմիածին
27 Մայիս 1954

Կաթողիկոսական Տեղակալութեան իրերը պիտի մնան իր կեանքի պատմութեան անզուգական էջերը։ 1937-1938 Ա. Էջմիածնի պատմութեան տեղոյն էջերն են ուր չարիքին ահաւոր թաթը դժբախտ ամայութեան մը վերածած է եկեղեցոյ կեղրունը։ Գէորգ Արքազան նախախնամութեան մատն է այդ օրերուն, անօրինակ հերոսութեամբ մը միու-մինակը կառչած դարաւոր սրբատան խարիսխած սիւներուն, ի խնդիր լուսաւորչի կանթեղին վառ պահանումին։

Հայ վանքերը մեր օրերուն — հակառակ իրենց մշակութային, ազգային, կրօնական խոչոր կարելիութիւններուն — դադարած են ըլլալու մագնիսոզ բնեաները հազիներուն, որոնք կը թուին ըլլալ հակամէտաւելի արտաքին աշխարհի ժողորին ու հրապուրին։ Հասկնալի՛ ուրեմն կրկնակի հերոսութիւնը մեծ անուն Արքազանին, ապահովելու զոյութիւնը գարաւոր Մայրավանքին, կրօնքի գաղջ ըմբռնումազք ըլլանակի մը մէջ, սրբացած ամայքներու վրայ, հաւածական բախտին չարութենէն։ Բարերախտարար երկար չի տեսեր տապնապը։ Գէորգ Արքազանի վարչակէտի հանճարը պիտի փարատէր մէզն ու մոայլը Ս. Էջմիածնի երկնակամարէն։ Համաշխարհային Բ. պատերազմին առիթով իր կողմէ — իրք Տեղակալի Սմենայն Հայոց Կաթողիկոսութեան — կազմակերպուած ԱՍՍՈՒՆԳԻ Դաւիթօ թանքային գօրասիւնի մը նույիրատուութեան ձեռնարկը կ'ըլլայ առաջին ազգանշանը Ս. Էջմիածնի վերակազմակերպումին։ Ու ահաւասիկ վերատացում Հայրապետական կարեսը իրաւունքներու, կը

Խ զիմաց
Երուսաղէմի Ս. Յակոբեանց Միաբանութեան
ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎՐԴ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

կազմակերպություն Միարանութիւն, մամուլ ու Եկեղեցի իրենց թեմիրով ու թեմակալներով։ Յետոյ՝ իր խոկ ընտրութիւնը յԱթոռ Հայրապետական, բացում Հոգեոր Ճեմարանի, նորոգութիւն վահքերու և եկեղեցիներու, Ներգաղթ, Սփիռքի և Հայրենիքի հայութեան սերտացում Ս. էջմիածնի ճամբով, Ազգ-Արօնական կեանքի անօրինակ վերած աղկում, Հայրապետական Աթոռի և հեղինակութեան բարձրացում Հայրենիքին ներս թէ գուրու, և վերջուպէս շարքը այն բոլոր կարելիութեանց որոնցմով այսօր — երբ մահը կը փակէ իր քաղցր նայուածքը — կը հրիտակէ մեզի ծաղկեալ Մայր Աթոռը, ապագայի գեղեցիկ հեռագագակություն։



Գան՝ Ամենայն Հայոց Վեհապետի

Ահա շարքը մեծագործութիւններուն երանաչնորհ Հայրապետին։ Աւ այս բոլորը — աշխարհ մը բան — պայմանաւոր միայն ու միայն իրմավ։ Թերես զարմանալի, բայց հասկնալի որովհետեւ այս բոլորին համար մեծ Հայրապետի թեն ու թոփչքը մէկն է զօրաւորագոյն այն սէրերէն որ կը կոչուի Հայրենիքի սէր, Փողովուրդի սէր։

Վերուժնումը սրբալիոն Հայրապետի այս մեծ առաքինութեան։ Կը թուի ըլլալ քիչ մը զժուար, այս օրերուն մանաւանդ

ուր հայրենասիրութիւնը եթէ մէկ կողմէն կը չփոթուի քաղաքական զանազան դաւանանքներու հետ, միւս կողմէ ան զերածուած է պառչտուքի և աղմուկի, ցուցամոլութեան, ունայնամիտ փառասիրութեան մը, որուն եղբակացութիւնը փախուսան և ուրացումն է՝ իրաւ հայրենասիրութեան մը անհրաժեշտ զօհողութիւններուն առջև։

Ու այս թուումներէն վերջ երբ կ'անդրագանանք մեր սիրեցեալ Հայրապետի անձնաւորութեան, մենք կը զանհնչք անկէ ները «Հայրենասէր»ը իր բիւրեղ ամբծութեանը մէջ, վեր ժամանակէն, վեր քաղաքական զաւանանքներէ և մարդկային ունայնամիտ յաւակնութիւններէ։

Ապահովաբար ժամանակին չար դարձուածքներն են որոնք չի ձգեցին Երանաշնորհ Հայրապետին մաքի ու հոգիի չնորհները արդիւնաւորելու զրական ու արուեստագիտական գետիններու վրայ — ինչպէս էր պարագան իր գուգակցին՝ Պարեզին վեհանին — և միեծ Հայրենասէրքի անընկետի իր ողին չի ծաղկեցաւ էջերու տարածքին՝ վերբերելու համար չքեզ արժէքները մեր ցեղին։ Սակայն Վեհապետ եղաւ անահանջ հայրենասիրութենէ զապանակաւորուած հրաշակերումը վարչական գետիններու վրայ, այդ ճամբով իսկ կերտելու համար իր ժողովուրդի մեծ բարին։

Իր հայրենասիրութիւնը վեր չուկայիկ հաշիւներէ, եղաւ տեսակ մը իմաստութիւնն որով մեր կեանքի քառորդ զիտցաւ բերել կարգի, ներդաշնակութեան, ու վերածել կերտող ճիզի, ի հաշիւ այդ մեծ բարիին։ Առանց այդ իմաստութեան, հայրենասիրութիւնը կը զանայ վտանգաւոր, բացուած առազատ հոգմերու ալետատան քմայքներուն, մանաւանդ երբ անոր դերակատարը, զայն կեանքի, գործի բերող անձնաւորութիւնը ժառագուրդներու առաջնորդն է, զուրկ այդ մեծ ապրումին առընթեր անհրաժեշտ կարգաւորող իմաստութենէն։ Գէորգ Կաթողիկոսի հայրենասէր իմաստութիւնն էր անհրաժեշտ օրգեոզի՝ փակուէր անբուժելի անջրագետը որ խրամատուէր էր Հայ Պետութեան ու Եկեղեցւոյ միջն, որ կարգի բերեր անոնց խոսոր վազքով շահերը միակ հունի մը մէջ և որ ըլլար աղջին

գերազային բարիին մէջ խաղաղած հանշը զըստաւէտ հունը:

Հայրենաստիրութիւնը երջանկայիշատառկ Հայրապետին մէջ եղաւ օժտուն տեսակ մը լայնատառութիւնը: Յայտնատեսութիւնն իր ժողովուրդի խոկական արժէքներուն, իր իսկ հարազատ Հայաստանեաց Մայրենի Եկեղեցին: Այդ յայտնատեսութեան արդիւնք՝ արժէքներու բացայայտումը, տեսակ մը ազդակ էր որպէսզի անոնց հրապոյրին մէջ ոչ միայն խաղաղին քանզող բնադրութիւնը մարդկային հոգիին, այլև մազնիսաւորուին անոնք — տեսուկ մը շլացքի մէջ — ի սպաս այդ արժէքներու վերածագկումին: Դէսորդ կամպովիկոս Պետութեան և Եկեղեցւոյ հակամարտ տրամադրութիւններուն ի հեճուկս, այնքան իմաստութեամբ բիւրեցացուց Եկեղեցին իր խոկական դերին ու արժէքներուն մէջ, որ այսօր երբ հարթուած է ամէն պատաւար, խտիր, մարդկէ կը զգան թէ օր մը գործած են Եկեղեցին անիբաւած ըլլալու մեղքը:

Հայրենաստիրութիւնը իր մէջ: Բայց ան եղաւ օծուն մանաւանդ խորունկ ու մշտարթուն հաւաքով մը, ու այդ հաւատքին առընթերակայ յարածեւորեան յատկութիւնով մը: Մէր ազգային ու կրօնական տժգունութեան այս օրերուն մանաւանդ՝ որքան խորունկ կ'ապրինք թերին մէծ հաւատաւորներուն: Հաւատքը տեսակ մը հաւաստիք է, որպէսզի մարզը խորանայ իր համազումներուն մէջ, որպէսզի մարզը մէր աշխարհի տափառներուն առջև չի գայթի զիխվայր. հաւատքը առաւածային առաջնորդութիւնն է, ներշնչումն է որ պիտի ոգեզինէ, որ պիտի ոգեզինէ հաւատաւորը անդապրում յարատեռութեամբ կեանքի վշուտին մէջէն քալելու դէպի յաղթանակներու:

Ահա Վեհին իրական հայրենաստիրութիւնը, շքաւորւած իմաստութեան, հաւատքի, յայտնատեսութեան, յարատեսութեան սքանչելի յատկութիւններով: Անոնց մով զինուած քալեց ան միշտ զեղուն տեսլականովը փայլուն գալիքին: Իր կեանքին վշուտին մէջէն քալեց ան խոսովանովի մը հաստատակամութեամբ, յափշտակուած իր ժողովուրդի Մէծ Բարիին տեսլականովը:

Աւ ասիկա չնորհն է միայն բացառիկ հոգիներու: Անգարան որ վեհը մէկն է միք պատմութեան բացառիկ հոգիներէն, մէծ տեսանողներէն: Ամէն մարդու չէ արուած յամառի փակչիլ խարխուած տան մը կիսափուլ սիւներան, կուրծք տալ ժամանակին ու բախտին չարիքին, յետոյ ըլլալ տեսանողէն անդին, մանաւանդ կերասովը լուսաւոր ապագային: Այդպիսիները վեր են մարգերէն ու բոլոր ժամանակներէն, այսպիսիները հրաշագործ գերմարդկեր են, և ինչու չէ մեծանուն սուրբեր: Անգարան որ իր մահով եթէ Հայտատանեաց ժողովուրդը կը կորոնցնէ սքանչելագործ Հայրապետը, Երիշքի Թագաւորութիւնը իր մէջ կ'աւելցընէ Երանելի և Սուրբ Հայրապետ մը:

Ահա թէ ինչպիսի յատկութիւններու զինով հանգուցեալ Վեհագուար եղաւ հոգիի ու մտքի բիւրեցացած բենո մը, որ իրեն ու իրմով Հայց. Մայր Աթոռին, հաւատքին յառած պահեց Հայրենիքէն ներս թէ զորս հոգիները բիւրաւոր իր հարազատներուն: Ու այսօր երբ արցունքու աչքերով ականատեսուք կ'ըլլանք իր կենցանազրին, որքան սրտառուչ կը թուի ան, այլևս մահուան քունով խաղաղած մէկ ձեռին հոգուական գաւազան ու միւսօրն Տէրունական խաչանցանը, որպէս ամենէն յատկանշական խորհրդագնչերը իր կեանքին, որ եղաւ միայն ու միայն իր հօտին զերազանց նուիրումի ու աննահանջ զոհողութեամբ պայքարի ընթացք մը, ի խնդիր Հայտատանեաց Եկեղեցւոյ և ժողովուրդի պայծառութեան:

Իր երկրաւոր կեանքի սա աւարտին որքան պատշաճաւոր է խօսքը Առաքեալին և Զբարւոք պատերազմ պատերազմեցայ, զընթացսն կատարեցի, զհաւատուն պահեցի: Այսուհետեւ կայ և մեայ ինձ արզարութեան պսակն, զոր հատուցէ ինձ Տէր:

Ապահովաբար Երկնաւոր Հոգուագետին ձայնն է որ կը պատասխանէ իրեն ոլլզիւ ծառայ, բարի և հաւատարիմ . . . մուտյուրախութիւն Տեան քո:

Կերիրեղ ԱՅԵՂԱԾ ԳԱՅԻԿԵԱՆ